

ՀՕՍԵԱՆ Հ. Յ. Ժ. — Բարձր Հայք. Հատոր Ա. Կարին  
քաղաքը: Տեղագրութիւն, պատմութիւն եւ սովորութիւնները: 27 պատկերով, էջ 496: Վիճակ  
1925:

Պատմութեան, ինչպէս եւ վէպերու եւ  
առասպելներու ամենէն սրտայսլ դրուագներն  
անձնք են, որոնց մէջ ընդհանուր նախճիրէ, ան-  
ձիացումէ ճողովրած արքայազոն մանուկներու  
— ապագայ հերոսներու — բախտորոշ արկած-  
ները կը նկարագրուին . . .

Կրնա՞ր երբեք գուշակել Հ. Քօսեան, թէ  
1899 թուականին՝ ամէն չարեաց անկասկած  
այդպիսի “մանուկ” մը կը յանձնէր Պատմու-  
թեան անվկանդ էջերուն, երբ հայաշատ Զմիւռ-  
նիոյ նկարագրութիւնը կ'ընծայէր մեղի, այնչափ  
ինամքով: Վստահ ենք, թէ Զմիւռնիոյ վտա-  
րանդի Հայութիւնն այսուհետեւ վշտանառն գո-  
հունակութեամբ միայն պիտի թելթէ իր ծնդա-  
վայրին — երջանիկ օրերու — Յիշատակա-  
րանը, միաժամանակ երախտագիտական հոգե-  
ծին փունջ մը նուիրելով ժրացան հաւաքողին:

Կարին քաղաքը գուցէ միակն է Հայաս-  
տանի քաղաքներէն, որ յաջողեցաւ, դարձեալ  
Հ. Քօսեանի շնորհիւ՝ մազապուր ապաւինիլ նշն-  
պէս Պատմութեան գիրկը, նախ քան իր այրա-  
ցաւեր կործանումը: “Երբ մենք ալ վիճնայի  
Միթարեանքս ստիպուցանք թողուլ կարին  
քաղաքը նոյ. 21ին, այս գրութիւնները լուլ-  
զարկիչ ծեռքերէ եւ աշքերէ ազատելու հա-  
մար՝ անկորուստ մինչեւ Պոլիս հասցնելու համար,  
իրարու կցելով, Խաւաքարտի վերածելով,  
յաջողեցանք մեզ հետ բերել Պոլիս, (Յառա-  
ջաբան): Փաքրիկ Արտաշեսին, Սանատրուկի  
որդւոյն, դիւցազներգութիւնն է այս: Սմբատ՝  
ստնտուին ձեռքով նախճիրէն աղատած մանկիկը  
և նդրակներու հետապնդումէն ազատելու համար՝  
ծպտեալ սար ու ձոր թափառելէն ետեւ կը  
յաջողի վերջապէս Պարախց սահմանն անցնիլ,

Եւ ի՞նչպէս չգուրգուրար աշխատանքի մը  
վրայ, որ տարիներու կենսամաշ երկունքի պտուղն  
էր, եւ Ազգին սրտի հատորներէն միոյն՝ իր իսկ  
օրիանին՝ հարազատ պատկերը պիտի ըլլար:  
“Թերթեցինք, կ'ըսէ, պրպտեցինք՝ տեղոյսնկատ-  
մամբ օտար եւ ազգային հեղինակներուն՝ հնա-  
խոյզ անձանց գրութիւնները: Հոս հոն գտնուած  
հին ձեռագրաց յիշատակարաններն աչքէ անց-  
նելով, քաղեցինք մեր նպատակին ժառայող  
տողերը: Առաջնորդարաններու գիւնատանց մէջ  
պահուած հին գրութիւնները որոնելով, ընդ-  
օրինակեցինք կարեւորները, եւ վերջապէս հնու-

թեան պատկանող քարերու քանդակեալ ար-  
ձանագրութիւնները՝ որչափ գտանք՝ նյոնու-  
թեամբ օրինակեցինք: Գալով նոր շըջանին՝  
“Տօհմային սովորութեանց ճգրիտ գաղափար մը  
կազմելու դիտաւորութեամբ, դիմեցինք ալեւոր  
անձանց. ներկայ ապրող ժողովորդեան բարքն ու  
վարքը դիտելով ուսումնասիրեցինք. կրթական  
հաստատութիւնները հետազօտելով, մէկ խօս-  
քով՝ ինչ որ կը պատկանէր ներկայ տոհմին եւ  
հայութեան, գրի առնուլ փութացինք, (անդ):

Իրօք ալ, 496 էջերու մէջ խտացած կը  
տեսնենք հին ու նոր կարնոյ պատմութիւնն ամէն  
տեսակէտով, մանրակրկիտ թուեր ու թուական-  
ներ, զանազան նիւթի հայող համեմատական  
տախտակներ, տեղերու եւ անձինքներու եր-  
կարաշունչ ցանկեր, շիրմաքարերու տարժա-  
նելիորէն առեղծած արձանագրութիւններ, ար-  
ձակ ու չափական յիշատակարաններ, սովորու-  
թիւններու եւ առածններու նշմարներ . . . մինչեւ  
1914 դժիմեմ թուականը: Այդ ամէնը ոչ միայն  
լիառատ նիւթ կ'ընծայեն ապագային՝ պատմա-  
գէտ, ազգախօս բանասէրներու, այլ եւ ներկայիս  
իսկ իր ամբողջութեանը մէջ՝ վայրավատին բնիկ-  
ներու սրտին շատ մօտիկ, անբաժան ընկեր պիտի  
ըլլայ այդ գիրքը, իբր մորմօքիչ հակադրութիւն  
մի խաղաղ ու շինարար անցեալի մը եւ յեղա-  
կարծ բնաջնջումի: Հեղինակին տխուր միսի-  
թարութիւնն է այս. “. . . հետազօտութեանս  
առարկայ նիւթ ըրած ժողովուրդը ցրուեցաւ,  
մուաւ, անհետացաւ, յիշատակարանները ընջուե-  
ցան, սակայն անոնց եւ իրենց նախնեաց յիշա-  
տակը պիտի մմայ անջնջ երկասիրութեանս  
էջերուն մէջ, եւ կը յուսամ, որ օր մը հայ բա-  
նասէր գրասէր անձինք հաճ աչքով պիտի գի-  
մաւորն երկասիրութիւնս եւ այս պիտի ըլլայ  
միմիայն մեր ջանից եւ աշխատանաց վարձքը:

Հեղինակն յուսով է, որ ի մօտոյ մամլոյ  
կը յանձնէ կարնոյ նաեւ գիւղերու տեղագրու-  
թիւնը նշնպէս եւ աւելի մանրակրկիտ աշխա-  
տանքի օրինակ մը, որ զարմանք պիտի պատճառէ  
ընթերցողներուն:

Ժամանակակից անցքերու այս տխուր բայց  
կոթողական աշխատութիւնը, պիտի պատմէ գա-  
լիք սերունդներուն, թէ սրտցաւ գրիչ մը, որ տո-  
կացեր է գրի առնելու այս ամէն բան, անկասկած  
բարձրադէտ զննող մ'եղած է ժամանակի կրկնակ  
— այսօրուան տխուր ու վաղուան ժպտուն —  
երեսներուն . . .

Հ. ՍՐԱՊԻՈՆ ԵՂԻՍԱՅԵԱՆ